

## ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ<sup>(\*)</sup>

«Ի՞ր զարդարեցին և նշումնաբար զիմաստ անեղին . . .»  
տարակաւ

**Տարուան մէջ երկիցս կը տօնենք Ս.**  
**Թարգմանէլաց յիշատակը, առաջնո՞ւ Ս. Սահակի և Ս. Մեսրոպի տօնին առիթով, և երկորդը՝ թարգմանէլաց աշխակերտաց ընտրալ գունդը խորհրդանշողներու տօնին առիթու։**

Առաջինը տօնն է պատճառին, իսկ երկորդը՝ արդինքին։ Առաջինը կը ներկայացնէ մտածումի, յդացման և գաղափարական կազմակերպութեան աշխատանքը, զոր կատարեցին երկուքը, անզուզական զոյզը, իսկ երկորդին մէջ կը տօնուի այդ երկուքին արդիւնքը զարիրու ընդէջչն։

Դիր, Ս. Դիրքի թարգմանութիւն, և հայ զրականութիւն։ ահա անպարագրելի արդիւնքը գրչի այս համեստ մշակներուն, և անշունի արժէքը մտքի այս հսկաներուն։ Դիրը՝ մարգարային քաղաքակարթական գործիքն է, յիշողութիւնը սերունդներու գիրին կարիքը զգացող ժողովուրդը մը իր իմացականութեան բարձրակետին վրայ է այլևս, լիբազոյն զիտակութեանը մէջ շեղային ինքնութեան, որ իր անցեալով լեցուած՝ որոշագործեալ ապագային կը քալէ։ զիր չունեցող ժողովուրդները իրենց յաւիտենական մանկութիւնը կ'ապրին։

Ե. զարը մեր պատմութեան այն բախտորոշ թուականն է, երբ Հայ ազգը ինքնագիտակցութեան տեսիլքէն այցուած և պայծառակերպուած՝ ստեղծեց զիրը։ Հայը լեցուած ինքնիրմով, ինքինքը յաւերժացնել կ'ուզէր, և ասոր միջոցը որոնեց ու գտաւ։ Սիալ է կարծել թէ Ե. զարը տկար ըրջանն է մեր պատմութեան քաղաքականապէս թերես, սակայն՝ ոչ հոգեկոչւ Ֆիզիքական այդ առերեոյթ տկարութեան ներքեւ կը նլորի անմեռ հոգին Հայուն, կը շատնայ, կ'աճի և կը ծաւալի եզերայրդ, և ներածութեան ու արտածութեան խոզով զակներ կ'որոնէ իրեն, ինքինքը ըլլալու, և ինքինքը տալու խորին խորհուրդով։

Այդ խորհուրդը կ'իրանայ մէջ կողմէն

զիրի զիւտով, և միւս կողմէն՝ Ս. Դիրքի թարգմանութեամբ։ այս զերջնը իր գափար՝ սքանչելի էր, իբր արդիւնք՝ հայակապ, և իբր զրական զաստակ՝ աննախնթաց երկոյթ։ Հայը կարճ շըշանի մը ընթացքին կը տիրանար Հրեայ ցեղի հատական ու մտաւոր ժամանակութեան, և նոր Կտակարանով՝ աստուածական ամբողջական յայտնութեան։ Եւ Հայ լեզուն ի յայտ կուգար իր սոկելող փայլով, զանգի թարգմանինինքը ներշընչեալ և զիտակ ըլլալով հանդէրձ, էին նաև արուեստագէտ և թափանցող։ Այս պարագաներուն չնորին է որ մեր թարգմանութիւնը կոչուած քաղուին արցմանաւթեանց անցուած։ Զկայ ուրիշ թարգմանութիւն մը Ս. Գրոց, որ կարենայ ցոյց տալ մեզի իր լեզուին սոկեհրա պատմուճանը, ու անոր հետ բառացի ու տառացի հաւատարմութիւնը բնագրին։

Այս կրկնակ արդիւնքներէն վերջ, զիւրին էր այժմ ստեղծել սեփականը, հայ զբականութիւնը, Քրիստոնէական կրօնի կը բարկը, և յոյն հանճարի ածուխը ուժգնութէն պիտի եռացնէին Հայ հանճարին կաթսան, ստեղծելու համար սոկեդարը, արծաթի գարը և հայկական մշակոյթը։

Որո՞նք էին հեղինակները այդ արդիւնքին և մեծագործութեան, որոնց յիշատակն առջև կը կացած ենք այսօր, Ս. Թարգմանչաց առնի խորհուրդի տոսին մէջ։

Առաջին՝ Մեսրոպ, աւանդական պատկերը այս մարգուն, իր մեծագործութեան լոյսով պատկուած, պատկառելի և յուզիչ է իւրաքանչիւր հայուն մէջ։ Կեանքի երեսները զոր ան կը ցուցաբեր խնարհութիւնն մը գէպի փառաւոր բարձունքներ, փառքիրէ փառքի կ'առաջնորդէն զինք, և մենք հիացումով և յուզումով կը հետեւինք իր լուսաւոր հետքերուն։ Գիւղացի տղեկ, զինուորական, պալատական, քարտուղար, հուսկ պատ վանական, այսինքն լուսոյ զինուոր։ Յաջորդական այս փուլերը իր կեանքին, արդիւնք են իր հոգեկան ճարճատումին, տառապանքին։ Դիրի և գրականութեան մոյեանդ սիրահար, կը տաղեկ մեր գլորը, որ պատճառ պիտի դառնար մեր քաղաքանութեան։ Ուրիշ ազգերու համար զիրի տօները չունին այն աւագ կարեռութիւնն ու խորհուրդը զոր ան ունի

(\*) Քարոզ՝ հօսուած Ս. Ցափարի Մարտ Ցանարին մէջ, Ս. Թարգմանչաց տօնի յաջորդ կիրակին։

մեր մէջ, վասնզի մեր մօտ գիրը լոկ գործիք մը չէ, այլ սկզբը քաղաքակրթութեան մը և ոճի մը։ Իբր մշակութային գործիք՝ Մեսրոպ պատմական խոշոր դէմք է, սակայն ան աւելի խորհրդաւոր է իբր հոգեգրանական երևոյթ։ Իբր Հայ ցեղի ներքին ուժականութիւնը մարմացնող տիպար, ձիչդ այս պատմառաւ։ Մեսրոպ մեր պատմութեան հանճարեղ տեսանողն է, մարդագրէն, միջնորդ Աստուծոյ և մարդոց, որ տօնօրինաբար զարդարեց անեղին իմաստը, և իրաւունքով կը բազմի իր մտքի և սրտի հարգանաներուն, թարգմանչաց ընտրեալ գունզը ներկայացնող պատկերին կեցրոնք։ Մեսրոպ ստեղծիչը, միտքն է Հայուն։

Իրմէն սերունե մը գերջ հայ գրերուն դիմաց պիտի կենայ ուրիշ մը, ոսկեգարու եղիշէն, մին այն քիչ մատենագիրներէն, որ իրենց մէջ ունին այս ժողովուրդի հոգին։ Արձանագիր արտայայտիչն է ան մեր մարտական կորովին, արիութեան, արեան և սրտի նուրբական պարտքին։ Տարփողիչը այս ժողովուրդի նահատակութեան ի խընդիր բարձր և նոգեկան արժէքներու։ Անոր էջերուն մէջ պիտի սրբագործուին հայ կնոյ առաքինի և քաղցր դէմքը իր աներման գեղեցկութեամբ, իբր գերագոյն աւանդապահն ու փոխանցիչը քրիստոնեայ կրօնին և մեր ցեղի բնատումիկ արժէքներուն։

Լեզուն փաստն է քաղաքակրթութեան, եղիշէն մեր ոսկեգարու լեզուին փարպետն է, իր ոսկեզող փայլով, իր կատարելութեան գերազոյն գաղաթով, և ճկուն ու քաղցր գրաւչութեամբ։

Ան մեր ցեղի հերոսութեան երգին է, և լեզուի մեծ արուեստագէտը։

Մեսրոպի մտքին լոյսը իր մէջ կը վերածուի կարմիր լոյսի, արեան, նահատակութեան և յաւերժացման տենչի։

Դարեր վերջ — ժամանակը չէ հոս էականը — մեր պատմութեան դիմաց պիտի կենայ ուրիշ հսկայ մը, մեծ, անոր համար առեղծուածային։ Ան ազգանշանն է ազգային գիտակցութեան։ Եթէ եղիշէն մասնաւոր գրուագի մը երգիշն ու գրիչն է, եթէ Բիշզանդ պալատական գրուագներու մարդն է, Մովսէս Խորենացին ազգային գիտակցութեան համապարփակ տեսանողն

ու զգացող գրիչն է։ Իրմէն առաջ այդ գիտակցութիւնը մեր մէջ գեռ սաղման յին է։ Խորենացին ունի զայն, և իրմով կ'իրագործուի մեր ազգային ամբողջական պատմութիւնը։

Դասական գրագէտն է ան։ ձեմ զգայնութիւնը իրեն կուտայ այն անտարազելի բանը որ բացատրուելէ աւելի կը զգացուի։ Ան հրայրքն է անցեալի անմահութեան։

Ասոր պիտի յաջորդէ ուրիշ մը, Գաւկիթ Անյալթ, որ իրականութիւն մը ըլլալէ աւելի թաքուն ձգտում մը, հեռաւոր երազ մը՝ այս ժողովուրդի հոգիին։ Իր մէջ պիտի հաշտուին միտքն ու հաւատքը մեր մատենագրութեան, որ նկարագիրն է այդ գարերու։ Հելլենական մատածումին կարօտը գերած է գարերով բոլոր քաղաքակիրթ պազերը։ Մեր մէջ այդ հրայրքը արտայայտուած է Դաւիթ Անյալթ իմաստասէրով, և այդ կարօտը այնքան կատաղի եղած է իր մէջ, որ ան զոհած է հայեցի նկարագիրը լեզուին, մտքի այդ ծփանցներուն։ Դաւիթ Անյալթ մեր մէջ յակտենական հարցերու թեարախ միտքն է, սաւառնումը Հայ հոգիին։

Կը սահի ժամանակը հայ վիշտով և արիւնզ ներկած իր թևերը, երկին քին կարօտն ու փափաքը աւելի պիտի անուշայ մեր ժողովուրդին համար, երբ աշխարհը զինք լացնէ ու վիրաւորէ չարաչար, և գառնայ օրրանը իր հառաչանքին։ Ոչ մէկ ժողովուրդ այնքան նուրիումով չէ քաղած գողգոթայի մարտիրոսի հետքերուն վըրայէն, որքան Հայլ։ Ան խաչ քաշած է աշխարհային բոլոր արժէքներուն վրայ, քալած է իր խաչի ճամբան, և այս հրաշալի ու տիրու հերոսութեամբ։ Աստուածային խորհուրդի անդաստանին մէջ, Հայ արեան և քրիստոնէութիւն կաթիլը, սիրուած ու սրբագործուած սերմի մը հատիկն է պատայ երջանկութեան պատրանքին։

Հոգեկան այդ տառապանքին պտուղն է Նարեկացին, մեր ցեղի աստուածային ձգտումին հրեղէն սիւնը։ Այդ զգացումը այնքան տիրական է իր մէջ, որ ան իր հաւաւոր ու անպարագելի արուեստով կը զատուի լուսաւորիչներու այս կարաւանէն։ Խորունկ կերպով տառապեցաւ մտածող բանաստեղծի իր հզօր երեակակայու-

թիւնը, սարսափներ վիժելու աստիճան, ստիպյան բնական ու գերբնական աշխարհները միշտ մնացին հակագիր մարզեր, և բացարձակին ապաւինելու, անոր մէջ ծուլուելու երազը ծնունդ տուաւ իր գունագեղ խորհրդապաշտութեան:

Գեղեցկութիւնը զգեստն է զքացումին: Նարեկացիին արժէքը այս վերջին հանգամանքով յատկանչելի է և բարձր. ան մեր աղօթքի կաթողիկէն է, թէ՛ իր հոգիով, և թէ իր գործով, գէմ առ գէմ գերագոյնին իր հոգիին ճինճերազգութերովք չողարձակ:

Նարեկացին աղօթքն է հայ և գիին:

Իրմէն երկու գար վերջ, Հայուն տառապանքը աւելի պիտի թանձրանայ և ձայն հառաջանաց հեծութեան սրտի ու, բոցն աղաղակին՝ պատմութեան կատաղի ցուլը լորէն պիտի արշաւէ անոր արդէն բզկառաւած մարմինին վրայէն: — Երկնէր երկին և երկիր. երկիրն ու երկինքը Հայուն տառապանքը կ'երկնէին, օրուն արեան ծովուն մէջ պիտի կրէր իր կարմիր տառապանքը հայ բնաշխարհը խորհրդանող եղեգնիկը: Այդ տըխուր տեսարանին վրայ է որ կը բարձրանայ պայծառ գէմքը Ծնորհալիին, որ իր շրթները մօտեցուցած հայ տառապանքի կարմիր եղեգնիկի վիրտուոր ծակերուն, պիտի երդէ հայ հոգիի տիրանոյչ մեղեգին: Տիրութեան օրերու երդին է ան, ամենէն փորձառուն ու մարդկայինը: Աշխարհէն յուսահատ՝ ան ալ երկինքին կը փարի: Տրտում ու քաղցր է իր երգը, իր հոգիին պէս: Հայ ժողովուրդի վիրտուոր, բայց անմեռ հոգիին երգն է ան:

Այսուպէն թարգմանչաց այս լուսափաղանդին մէջ կը միահան ո՞չ միայն հաւատքը, միտքն ու սիրտը Հայ ժողովուրդին, այլ նաև որրազան գրականութեան այս արդիւնքներով կը կառուցուի Հայ մըտածումին շէնքը, իր գլխաւոր սեռերով, և սրբատաշ երեսներով: Այս եղակի անուններէն իւրաքանչիւրը կ'անձնաւորէ բազմութիւնը բոլոր անոնց՝ որոնք Աստուծոյ բանը երիին, զարդարուած հայ գիրով և խօսքով, ու շինհեցին մեր հոգիին ու միտքին կաթողիկէն, մեր հոգեկան արժէքներու բանթէոնը, մեր սրբազան գրականութիւնը:

Այս հրաշտարծութեան շնորհիւ Հայը ունեցաւ ան, դիմազիծ, և աշխարհայեացք: Ան իր գրականութեան մէջ, ոն իր ճարտարապետութեան մէջ, և ոն իր երաժշտութեան մէջ: Նոյն ոգիի սրբազան խոյանքն է որ տեղ մը բառերով, ուրիշ տեղ մը քարերով և ձայներով կը հոյակերտուի իր երկիր լեռներուն չափ բարձր ու տիրական, իր ձորերուն ու հոգիտներուն պէս խոր ու լայն, և իր գետերուն նման սահուն ու գրտածան: Մեսրոպ, Տրդատ ճարտարապետ, և Կոմիտաս նոյն այդ ոգիի տարրեր արուեստագէտաներ են, որոնք հայ հոգիի քառուէն կը ստեղծեն հայ արուեստը:

Այսօրուան տօնելի սուրբերը գրչի սուրբեր են, այսինքն իրական սուրբեր: Եթէ կեանքի մէջ ամէն արժէք տառապանքով մը ձեռք կը բերուի, գրչի արուեստը տարիներու զոհողութիւն կը պահանջէ: Գրիչ բռնել գաւազան բռնելու չի նմանիր: Տառապանքով և զոհողութիւններով կը մաքրուի մաքի օսկին, և արցունքով՝ հոգիին կտաւը, մագաղաթ ըլլալէ, մագաղաթին վրայ զրոշմուելի առաջ: Ձշմարտութիւնը դժուարազիւտ է, և գրչի ու խօսքի մարդը մտքերու բացաստաններուն մէջ յուսահատ արգնաւորքն է շատ անգամ ի խնդիր սուկեգելին՝ ծշմարտութեան:

Թարգմանիները ոչ միայն գրչի սուրբեր են, այլ նաև միջնօրդներ Աստուծոյ և մարգոց, և ասիկա գերազոյն գագաթն է մարդկային արժանիքներուն: Աստուծոյ և մարգոց միջև միջնորդ կարենալ ըլլալու համար պէտք է ինքվինքը թափանցիկ ընել, սրբել, կարենալու համար ինքվինքը բանալ Աստուծոյ լոյսին և թափանցել զայն մարգոց: Անոնք մեր պատմութեան ու մըտածումին լեռնագագաթներն են, որոնց գլուխները կը մօտենան ու կը խրին երկինքի մէջ, և իրենց սիրտերը բացուած են Հայ ժողովուրդին:

Յետոյ, աստուածահանոյ է գիրը. արեմեան սուրբերէն մին կ'ըսէ թէ, իւրաքանչիւր վանական սր գիր մը կը գրէ, զընասեղ մը կը միէս սատանայի աչքին մէջ, և գանակով կը կարէ անոր ուժը: Ի զուրչ չէ որ գրչի հերոսները պաշտօւած են:

Այս միայն սուրբ, այլ նաև մեծ է աս

նոնց գործը մեր ժողովուրդի գոյութեան և յաւերժացման տեսակէտով, մէնք կըրցած հնք ապրիլի իշարս ժամանակաց, շընորհիւ մեր թարգմանիչներու ժառանգութեան, և այս իրղութիւնը փաստիրու չի կարօտիր: Զմեռանք երբ մեզի հաց և զինուոր պակսիցան, չմեռանք նոյն խիլ երբ հայրինիք պակսիցաւ. բայց մեռանք երբ պակսիցաւ մերի հաւատարմութիւնը մեր թարգմանիչ վարդապետներուն, մեր գրին, մեր լեզուին, և անոնց մէջ վարչամակուած մեր կրօնին. Վկայ՝ մեր պատմութեան որպէս գերեզմանոցները: Արիւնի և աւերի գործի եկան ու գացին. ո՛չ բանակներ կըրցին մեզ փրկիլ, և ո՛չ նիւթական միջոցներ, սակայն Մերուոպավ յաւերժացած գրին թացքը միշտ արարչագործեց մեր ծիւրած էութեան խորը, յարատանելու ներկը բախտին շաղկապուած, և միշտ զմեզ կինդանի պահեց մեր գոյութեան զարդիթավին վրայ, երբ մեր քով շատեր իրինց մահուան քունը քնացան ժամանակի գերեզմանին մէջ:

Անցան բանութեան երկաթէ դարերը, լուսցան նոր ժամանակներ, երբ ազգերը պիտի մկրտուէին արեւմտեան լոյսին մէջ. Հայութեան առջին նորէն կանգնեցաւ լինել թէ չլինելու հարցը, այդ խորհրդաւոր ու ճակատագրական վայրիկեանին դարձեալ Մեսրոպն էր որ եկաւ և առաջնորդեց զմեզ գէպի նոր պահանջը, և մենք մտանք յառաջինող ազգերու շարքին: 1500 տարի է որ Մեսրոպ մեզի հետ է:

Թարգմանչաց տօնը՝ Հայ մտքի և մըշակոյթի տօնն է. տօնը բոլոր անոնց՝ որոնք աշակերտեցան Մեսրոպին, և գըշով ու գիրքով ժառայեցին այս ժողովուրդին, և տօնը անոնց՝ որոնք կը հետաքրքրուին Հայ մշակոյթով և կը սիրեն զայն, այդ կիրապվ միայն կատարած կ'ըլլան իրինց պարտքը այսօրուան գրի սուրբերուն նկատմամբ:

Կը մաղթեմ որ ինչպէս ամրող Հայ ժողովուրդին, նոյնպէս այս հոգեւոր և մըտաւոր հաստատութեան մէջ չպակիր երբեք Թարգմանչաց ոգին և զերը, եւ այս հաստատութեան վերաբարուներէն սկսալ մինչև սարկաւագներն ու գափիները ըլլան անոնւու և խանգավառ թարգմանիչները Ասատուծու խօսքին, և փայլին հոգեւոր ու մըտաւոր անբարելի շուքովը, կարենալ ա-

## ԱՐԴԻՇՎԻՆ ՀԱՐՑԵՐ

ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ  
ԸՆԴԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵՏՔԸ

ՖԱՇԻԶՄԻ ԵՒ ԵԿԵՂԵՑԻՆ

(Եպ. Անդրեասեր Թիգրէ)

Յաշիկմը հոկայական ճիզ մըն էր բուժելու Յեղափոխութիւնը մը, ուրիշ Յեղափոխութեամբ մը: Ընկերվարական ըսպանալիքը Ընդհ. պատերազմէն ետք, 1919-1922ի միջն, Խաղական նետեց քաղաքական և մնկերային քասով մը մէջ. այսինքն՝ առանց գաղափարականի ընդհանուր յեղափոխութեան մը գիծին: Դժգուութիւնն, մասմամբ պատերազմի աւելներէն և մասմար տնտեսական և ընկերային անարդարութենէն, ճամբայ պատրաստեցին քաղաքային պատերազմի, պահպանողական և ընկերվարական կուսակցութիւններու միջն, իտալիան պատրաստ որս մըն էր Պոլչեւիզի երբ երեան եկաւ Մուսուլինի և ազգին ցոյց տուաւ ճամբան գուրս եւ լիւու քառոյային այդ վիճակին: Մուսուլինի այդպէս ըրաւ գերակենդանացնելով Խիօօցնիկներից՝ իտալական ազգային միութեան շարժման անունը՝ Ծմարիս յեղափոխական աւանդութիւնը, և այդ կերպով առաջքն առաւ ազգամիջեան ահաւոր պառակտութեանը, որոնք կինալին ճակատագրական ըլլալ իտալիայ ազգային միութեան և հոգային ամբողջականութեան:

Այն իրողութիւնը թէ, ի՞նչպէս պարզ նախկին ընկերվարական մը յաշողեցաւ վերաբարձմէ կործանելու վրայ եղող միապետութիւնը մը, և քառոյային վիճակին հաստատուն արդի պետական վարչական մը, ետ-

առնորդելու համար իրենց Ազգն ու Եկեղեցին թարգմանչաց շահիղներէն:

Օրենքաւ սուրբ յիշատակը Թարգմանչաց, և բոլոր անոնց՝ որոնք իրենցմէ զերջ զարգարեցին Անեղին Բանել հոգեներու և միտքերու մէջ:

ԵՂԵՇԻ ՎԱՄԴԱՎԳՅ